

ժարդին մէջ, գործունէութիւն զոր լեհական ապրիւցները կը հաստատեն, (Մածարսքին ինքն իկ Հայ նկատելով), արժանի է խորապէս ուսումնասիրուելու, թէ՛ այն մօրիփներուն տեսակիտով որ փոխանցուած ըլլալու են ինչպէս լուսոււը, եւ թէ՛ թեքնիքի տեսակիտով։ Կարելի է օրինակի համար հարց զնել թէ իբր գորիխաւոր ներկ կենդանական ծիրանեգոյնի, ուրիշուով՝ որդան կարմիրի կամ coccus polonicus թ գործածութիւնը՝ թէ՛ Հայաստանի եւ թէ՛ Լեհաստանի մէջ, պատահական զուգադիպութիւնն էլն է։

Վերլուծական տախտակներ կր ներկայացրնեն վիշապներ՝ զանոնք կղզիացնելով (Տիւ. Բ.):

Կամ բազդատութեան համար քով քովի կը դընեն պարսիկ ու հայ տիպով լուսուսի ծաղիկներ (Տիւ. Դ.): Հատորին պատկերազրդութիւններ կր ծանօթացնէ նաև անսիպ կտորներ, ինչպէս ժիշ. գառու ա՛յնքան ինքնատիպ «ճամբան» Վիեննայի Արուեստի և Ճարտարագործութեան Մուսէսին մէջ (Տիւ. ԺԲ.): եւ ժիշ. գառու զորդ մը (Տիւ. ԺԶ.), որ ա՛յնքան ուժեղ ոճաւորում մը կր պահպանէ։

Վերաբանդութիւնները, սեւով ինչպէս եւ զոյներով, պատիւ կը բերեն Վիեննայի Միերաքեններուն, որ այս հատորին տպագրիչ հրատարակիչներն են։

ԱՐՄԵՆԱԿ ՍԱԳԼԶԵԱՆ

## ԺԱՌԱՆԳՈՂՈՂԻ ԵՄ...

Ժառանգորդն եմ ես դարերուն ամբարած նոխ բարիքներուն, Երախտապարտ՝ նախնիքներուն առատածեռն այս բաշխումին. Պիտի չըլլամ վասոսկին՝ շոայլ, և պարտէնուս առչե՝ նրկում։ Պարտահանոյց՝ իբր ապազայ սերտներուն, ես բընակի՛՛

Աներկեւան պիտի ժայեմ, արիւլրայ ներքաններով. Ազատութեան արածեսէն թէեւ փշուտ բայց սրբազին, Բանտած արեւմ աչքերուս խոր՝ իբր երմայիակ մը թամեազին. Ականջներուս իբրեւ շնիոր մը ռազմական ժըխորը խոռվ

Լուսաբ-աբաւ ամբոխներուն — եղբայրներուն իմ հարազատ— Որ՝ ապահով վազուան անխար խոստումներուն, և միշտ ազայ նս երամիկ ապրողն բլլամ վըրայ երկրի բեղո՛ւն լանջին։

Եւ օր մըն ալ հողէն բջիսած կեանէն այս բեղուն վրսեմ. հրուս. Յանձնիմ հողի բարի՛ գութին, ոչ մէկ մարձի ակրթնաւու. Եղբայրանամ բընութեան հետ առանց վախի, առանց թիգի . . .

Ա. ՍԵՄՈՒ.